

## ՀԻՆ ԹՈՒՂՂԹԵՐ

ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴ. ԹԱԼԱԲԻԱԼԵԱՆԻ ՄԱՍԻՆ

«ՎԵՄ»-ի 1936 թ. յունու - վերաբերյալ մարտ - ապրիլ թիւերուն մէջ լոյս տեսաւ իմ յօդւածը Բագրատ Վարդապետ Թաւաքալեանի մասնին: Ատկէ ետքը ես ձեռք բերի հինգ կտոր վաստաթուղթեր, որոնք կը շօշափեն Թաւաքալեանի գործունէութեան այն շրջանը, երբ նա ստանձնած էր Ատրպատականի Սալմաստ զաւառի Դերիկի Ս. Առտածածին վանքի վանահայրութեան պաշտօնը: Ստորեւ կուտամայդ վաստաթուղթերը՝ դասաւորւած թւականներու կարգով:

Ինչպէս յայտնի է, Թաւաքալեան անհուն ցանկութիւն ունէր Դերիկի վանահայրն ըլլալու: Հարկաւ անոր նպատակը չէր հասարակ վանահօր պաշտօն կատարել, այլ պարսկա - տաճկական սահմանագլուխի վրա գտնւած այդ մենաստանը դարձնել հայ յեղափոխութեան գլխաւոր մէկ կայանը, ուր պիտի նստէր ինքը՝ ստանձնելու համար ազատագրական շարժման հետ կապ ունեցող այն բոլոր աշխատանքները, որոնք պիտի յանձնարարէին իրեն ժամանակի յեղափոխական կազմակերպութիւնները եւ, գլխաւորապէս, Հ. Յաշնակցութիւնը:

Թաւաքալեանը իր յեղափոխական գործունէութեան ծրագիրը կը պարզէ, կը հասկացնէ Ատրպատականի ժամանակւայ Առաջնորդ Ստեփաննոս Եպ. Շիրակացիին, Արաքո մականւանեալ, որ իիստ, յանդուգին եւ աշխատող անձնաւորութիւն մըն էր: Ստեփաննոս Եպ. -ը եշխողի եւ բոնակալի հակումներ ունենալով հանդերձ, ընդառաջ կերթար յեղափոխական ձեռնարկներուն եւ լայն աջակցութիւն ցոյց կուտար անոնց: Ան գիմում կընէ էջմիածնի Սինոդին, որ ընդունել տայ Թաւաքալեանի Դերիկի վանահայրութեան պաշտօնը, որ թէեւ ինքը յանձնած էր Թաւաքալեանին, բայց կուգէր, որ Սինոդն ալ հաստատէր, որպէսզի ինքը ապագային պատասխանատւութեան չենթարկւէր: Առաջնորդը արդէն իսկ պաշտօնապէս գրած էր Թաւաքալեանին՝ Դերիկի վանահայր նշանակւելու մասին 1896 թ. յուլիս

16-ին, իսկ օր մը առաջ, յուլիս 15-ին, գրած էր Սինողին, որպէսզի սա պաշտօնապէս գրէր Թաւրիզի ոռուսաց հիւպատոսին, որ ի պահանջել հարկին պաշտպանութիւն ցոյց տար Թաւաքալեանին, իրբեւ ոռուսահպատակի :

Ահա այս հարցերուն կը պատկանին այս հինգ կտոր վիաստաթուղթերը, որոնց արտագրութիւնը կատարւած է նոյնութեամբ, կէտ առ կէտ :

Թաւրիզ

ՀԱՅԿ ԱՃԵՄԵԱՆ

## I

Ի Լուսաւորչական Հայոց  
Սինողն Սուրբ Էջմիածնի

Յայտարարութիւն

Բագարատ բարեշնորհ վարդապետն Թաւաքալեանց Բագւեցի, Ներեմն ուսուցիչ ոռուսական լեզվի ի ծխական դպրոցի հպտիրու, ապա գնացեալ ի հոչակաւոր Վանս Սրբոյն Յովհաննու Բագրեւանդայ ընկալեալ է զկարդ կուսակրօն քահանայութեան ի գերապատիւ վահաճօրէ այնր վանից ի Տէր Յովհաննէս Սրբն Եպսէ :

Յանցելում ամի յանձնաբարական զրութեամբ նոյն արհոյն գալով ի Սր Էջմիածին յաւուր հանդիսի սրբալոյս միւռոնօրհնութեան եւ ներկայացեալ ի Տէր հանդուցեալ Վեհափառ Հայրապետի ընկալեալ է ղթոյլուռութիւն ի պատճառու անձնական տկարութեան գնալ ի Բագու առ ընտանիս իւր եւ բժշկիւ ի վերահաս տկարութենէն :

Թէեւ փոքր ինչ թեթեւացեալ ի ցաւոց՝ յօժարափոյթ մտադրութեամբ ուղեւորեալ է ի վանս ի միաբանակցութիւն, սակայն ի պատճառու կարի յոյժ շփոթութեան եւ խոռվութեան երկրին Բագրեւանդայ, յանհնաբրինս է լեալ նմա իրբեւ ոռուսահպատակ հողեւորականի անցանել ի սահմանս Օսմանեան իշխանութեան։ Ուստի դիմեալ է ի Դաւրէժ քաղաք իսկըրել զիմս պաշտպանութիւն ժամանակաւորապէս ի վանօրայս վիճակին, մինչեւ գտցէ զբարեղէպ միջոցն գնալ ի Բագրեւանդ :

Որովհետեւ ի վիճակիս գոյ զգալի կարօտութիւն կուսակրօն վահական հոգեւորականաց, նամանաւանդ ի գաւառին Սալմաստի, ուր ի գարաւոր ժամանակաց հետէ ամայացեալ վանս Սուրբ Աստւածածնի

**Զարեւանդայ** (Դերիկ կոչեալ) օժանդակութեամբ բարեպաշտ հայազնէից արդէն վերածելով ի բարեշուք վիճակ՝ հարկ է անշուշտ կարգել ի նմին զոմն վանահայր ի պահպանութիւն բարեղարդութեան վանացն, ի հոգեւոր մսիթարութիւն կրօնասէր ուխտադնաց աղդայնոց։ Ուստի ըստ ամենայնի բարեշուք վարկայ կարգել այժմէն իսկ դարեշնորհ Բագարատ վարդապետն Թաւաքալեանց վանահայր այնր վանուց եւ միանդամայն բարեկարգիչ եկեղեցեաց եւ դպրոցաց Հայոց Սալմաստ գաւառի, որոյ պաշտօնավարութիւնն կարէ այնուհետեւ օգտակար լինել դործոց վիճակիս։

Վասն որոյ խնդրեմ ի Սր. Ատենէ Սինոդիդ նախ՝ զվանս Դերիկի կի Սր. Աստածածնի այսուհետեւ համարել ի շարս չէն վանօրէից Հայոց ընդ անընդմիջական տեսչութեամբ առաջնորդութեան վիճակին Ատրպատականի։ Երկրորդ՝ ճանաչել դարդապետն Բագարատ վարդապետն Թաւաքալեանց իրբեւ նախկին հիմնադիր վանահայր այնմիկ վանուց յերկրորդ վերաշնուրթենէ ի դարաւոր ժամանակաց ցաւալի ամայութենէն։ Երկրորդ՝ զկարգմանէ Բագարատ վարդապետի ի պաշտօն վանահայրութեան ի վանս Սուրբ Աստածածնի Դերիկի՝ պաշտօնական գրութեամբ Սինոդիդ ծանուցանել Նորին Գերազանցութեան Ռուսական Հիւպատոսի Ատրպատականի ի տեղեկութիւն, զի ի կարեւոր դէպս ցուցանել նմա իրբեւ ուուսահպատակի զիւրն պաշտպանութիւն։ Եւ չորրորդ՝ զայմ ներկայ անօրէնութենէ յայտնել ի տեղեկութիւն նաեւ Գերազատիւ Վանահօր վանուց Սրբոյն Յովհաննու Բագրեւանդայ։

Առաջնորդ Թեմին Հայոց Ատրպատականի  
ՍՏԵՓԱՆՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՇԻՐԱԿԱՑԻ

№ 248

ի 15 Յուլիսի 1891

Դավթէ

## II

№ 253

ի 16 Յուլիսի 1891

Դավթէ

Բարձր Արժանապատիւ

ԲԱԳԱՐԱՏԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԹԱՒԱՔԱԼԵԱՆՑ

Յանձն լինի Զերում Արժանապատութեան պաշտօն վանահայրութեան Սուրբ Աստածածնի վանուց Զարեւանդայ «Դերիկ» կոչեցե-

լոյ, որ ի Սալմաստ, ուր ի ժամանելն Զեր՝ օղնականութեամբ ժրացան հաւատարիմ վաղեմի պաշտօնէի այնր վանուց Մովսիսի հոդ կաւչիք ի բարեկարգել վանս եւ զնորին տնտեսական վիճակ կամաւոր նւիրանօք եւ օժանդակութեամբ բարեպաշտօն հայազնէիցս, որք յօժարակամ են հանապազ լցուցանել զանհրաժեշտ պէտս վանուց:

Նմանապէս կազմել զնախահաշիւ զկարեւորաց վանուց, զոր եւ առաջի առնել մեղ զի ըստ այնմ տնօրինել զարժանն:

ՍՏԵՓԱՆՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՇԽՐԱԿԱՑԻ  
Առաջնորդ Թեմի Հայոց Ատրպատականի

### III

Ի 22 Օգոստ 1891 ամի ստացի

Լուսաւորչական Հայոց  
Սինօդ Սրբոյն Էջմիածնի  
ըստ կառավարչական մասին

№ 3078

յ8 Օգոստոսի 1891 ամի  
ի Ս. Էջմիածնի.

Առաջնորդի Վիճակին Հայոց Ատրպատականի  
ԳԵՐԱՊԼԱՏԻՒ ՍՏԵՓԱՆՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Առ յայտարարութիւն ի 15 այսր ամսոյ թ. 248 Սինօդս ծանուցանէ՝ թէ կարգումն վանահարց ի վանօրայս վիճակիդ է դործ Զերդ Դերասպատութեան, եւ եթէ պաշտպանութեան կարօտ իցէ Բագարատ վարդապետն թաւաքեալեանց՝ կարէք դիմել ուղղակի առ ոլ անկ է:

Անդամ Սինօդի ՍՈՒԲԻԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ  
ի տեղի Ատենադպրի Գ. ԱՄԲԱՏԵԱՆ

### IV

Նորին Ամենապատիւ Սրբազնութեան Տեառն Տեղակալին.  
Ի կառավարչէ վիճակիս Հայոց Ատրպատականի

Յայտարարութիւն

Վանքն Սրբոյ Աստւածածնի Դերիկայ՝ որ ի Սալմաստ (Զարեւանդ) գաւառի վիճակիս Ատրպատականի գտանի, ի վաղուց թող-

եալ էր յաւեր եւ յանխնմամ վիճակի յառաթուր ասպատակութեան քրդաց եւ այլոց՝ որք ընդ միշտ անցուղարձ գործէին (եւ գործեն դեռ) ի վերա սահմանական ճանապարհին ձորոյն «Դիւշմանայ»։ Անցեալ ամէն՝ որպէս յայտարարեալ է մանրապատում հանդուցեալ առաջնորդն վիճակիս Ստ. Եպ. Մխիթարեանն ըստ ժամանակին կարդեալ է վանայր զբարենորհ Տէր Բաղրատ վարդապետն Գէորդ Թաւաքալեան՝ զիտուրեամբ Հոգեւոր Բարձրագոյն Խշանութեանդ։

Եւ այսպէս նոր կարդեալ վանահայրն բազմաջան վաստակօք ի միջոցի միոյ ամաց գնելով զգրաւեալ ի զանազան անձանց կալւած վանիցն եւ նորոգութիւնս դործելով պատրաստեալ է զկարեւոր յարկս ի բնակութիւն եւ դոմ վասն անասնեղինաց. եւ հուսկ ուրեմն ձեռնարկեալ է շրջապատել որմոյ՝ հասարակ քար եւ կաւեայ։ Որպիսին եւ առաւել եւս հաստահիմն ունին ամենայն վանորայք մեր եւ Եկեղեցիք եւ հասարակ տունք անդամ։

Շինութիւն պարսպիս այսորիկ յաչս անբարեհամ դրացի պետութեան լատ ցուցման ջերմենանդ դործակալաց, մանաւանդ ընկերակցաց աւարառւացն կարի յոյժ վտանգաւոր եւ միջազգային քաղաքականութեամբ ընդդէմ է երեւեալ եւ արձանագրեալ մինչեւ անդամ ի Բնիգիացի նանապարհորդէ նկարագրեալ իբրեւ ամրոց։

Եւ ի յայս ամենայն մեծաւ եռանդեամբք գործեալ են ԿԱԹՈԼԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՔ, մանաւանդ ազգակիցք մեր վարդապետք Վենտկոյ, որ լստ ամենայնի եւ ամենայն միջոցօք ջանան վասն իսպան և լծանելոյ զնշանս եւ դհետս Լուսաւորչական Ռւղղափառ Եկեղեցւոյ եւ յիշատակարանաց Ազդիս մերում . . .

Բստ եղրակացութեան միջազգային յարաբերութեանց, Բարձրագոյն Դուռն Կոստանդնուպոլսոյ գործեալ է յայն վայր մինչ զի բարեխնամ. եւ ներողամիտ կառավարութիւն Պարսից ի վերջին աւուրս հրամայեալ է ի Թէհրանէ կործանել զպարիսպն այն՝ այսինքն զթերաշէն որմն շրջապատի վանաց Ս. Աստւածածնայ Դերիկայ։

Որպիսի կարդապերութիւն ընդ հուսպ ստանալ եւ ի կատար ածել ունիցի կառավարութիւն Ատրպատականի։

Ես ի կողմանէ Առաջնորդարանիս եւ ժողովրդեան Ատրպատականի Հայոց միջնորդական հեռագրաւ կամիմ աղերս արկանել առ Սաղրազամն՝ իմին Սուլթան, խնայել ի սրբութիւն, ի վաղեմի կարգս եւ ի հաւատարմութիւն մերն — իսկ առ Ամենապատութիւնդ դիմելով համառօտակի յայտարարութեամբ՝ խնդրեմ զօժանդակութիւն եւ կարեւորն տնօրինութիւն։ Եւ եթէ կարեւոր դատեսցի ի Զէնջ դի-

մել առ. Նախարարն Արտաքին Գործոց Ռուսաց՝ վասն միջնորդութեան առ. այս :

Ուղարկւեցաւ ի Սուրբ Էջմիածին  
Նոյ. 3-ին 1892 թ. Դավիթ.

## V

Յիսուսի Քրիստոսի ծառայ Տէր Խաչառուր Մայրագոյն  
Վարդապետ, Առաջնորդական Տեղապահ Թեմին  
Հայոց Ատրպատականի .—

Հարազատ եւ սիրելի զաւակաց Առաքելական Սուրբ եւ ուղղափառ Եկեղեցւոյ Հայաստանեաց, որք ի Սալմաստ, Խոյ, Որմի, Մարզա, Սովուշ - Բուլազ, Միանդոր, Սուլդուղ, Մակու, Կոտոր եւ Արդարիլ, ողջոյն Հայրական եւ օրհնութիւն Քրիստոսաւանդ :

Հստ բարեհաճ կարգադրութեան Կաթողիկոսական Ամենապատիւ Սրբազն Տեղապահի Սրբոյ Էջմիածնի, ժամանելով նոր պաշտօնատեղիս՝ Ատրպատականի Առաջնորդական թափուր թեմը, ձեռնամուխ եղանք տեղեկութիւններ ժողովել սոյն թեմի Սուրբ Լուսաւորչի ի Քրիստոս հաւատացեալ որդուց վիճակի մասին : Եւ մեր պաշտօնապէս ժողոված եւ ազգային գործերի բարելաւութեանը նախանձախնդիր բարեմիտ մասնաւոր անձանց հաղորդած տեղեկութիւններից երեւաց, որ գուք, սիրելի զաւակունք, յոյժ անմխիթար վիճակի մէջ էք. չարախնդաց կեզծ բարեկամներով շրջապատւած, ճըշմարտութիւնը հալածական, քսութիւնն ու զրպարտութիւնը տիրապետած, մատնութիւնն ու զաւածանութիւնը յաղթանակող, գիշեր եւ ցերեկ հարստահարութիւնների եւ աւարառութիւնների ենթակայ, զուրկ սեփական աշխատանքի դասն քրտինքից եւ որ գըլիսաւորն է այս չարաբատիկ հանդամանքների մէջ, անգլուխ ու անպաշտպան արգար գատի առաջ : Միով բանիւ, խօսելով լստ մեծի սաղմուերգուին — « Բազում եղին նեղիչք հարազատ հաւատացելոց եւ բարումք յարեան ի վերա հնազանդ հպատակացդ » :

Միւս կողմից էլ անհոգութեան մատնած զպրոցական յառաջումութեան ցանկալի գործը, բարձի թողի արած հայ մանուկների տենչալի կրթութիւնն ու զաստիարակութիւնը, սուրբ տաճարները քմահաճութեանց առարկայ, քահանաները անփոյթ, գործակալները անձեռնհաս, ուսումնարանները՝ սակաւ բացառութեամբ՝ ապաստանարան բաղդախնդիրների, ժողովրդեան արգար ողահանջները ճնշւած, բողոքները մնացած « ձայն բարբառոյ յանապատի » :

Արդ, խորին դառնութեամբ ի նկատի առնելով սոյն աննպաստ հանգամանքները եւ լայնատարած Ասրապատականում ցրւած սիրելի որդեկացս բիւրաւոր ցաւերին անձամբ անձին դարման դնելու անձեռնհաս լինելով՝ մեր հեռաւորութեան պատճառով, — բարւոք դատեցինք Զարեւանդայ Սուրբ Աստվածածնայ մենաստանի վանահայր Արժանապատիւ Տէր Բագարան Վարդապետ Գէորգ Թաւաւալեանին կարգել ի պաշտօն առաջնորդական լիազօր փոխանորդի, որ միանգամայն թեմական տեսուչ, ընդհանուր գործակալ, այցելու հովիւ եւ նւիրակ է վիճակիս, եւ որին առանձին հրամանաւ պատւիրեցինք հայրական սիրալիք գութ եւ գորովով խնամել բազմակարօտ հայ ժողովուրդը, ի դարձ հրաւիրել մոլորեաներին, ամենայն աշաւլընութեամբ հետամուս լինել ստորագրեալ քահանաների վարք ու բարքին, յանդիմանել եւ յուղութիւն գոչել նոցա ծուլութիւնն ու անկարգապահութիւնը, ըմբոստութիւնն ու անհնազանդութիւնը, գայթակղեցուցիչ արբեցութիւնն ու «բթիկ» կոչւած գըրացութիւնը, իսկ մոլութեան մէջ յամառեալներին խստիւ պատժել՝ ի խրատ եւ ի զգուշութիւն այլոց :

Քննել և զնել եկեղեցական հաշիւները, հասու լինել եկեղեցապատկան դրամների շահեցողութեանը արժանահաւատ անձանց մօտ. անհաւատարիմ եկեղեցականներին փոխելու առաջարկութիւն անել ուր հարկն է եւ վստահելի նորընտիրներին առաջարկել ի հաստատութիւն մեր. որաեղ կարիք եւ հնարաւորութիւն կայ՝ զպրոց բանալ եւ արդիւնքների մշտական ու հաստատուն աղբիւրներով ապահովել նրա գոյութիւնը. բարեխսիղ ուսուցիչներ վարձել, իսկ անուղղելի վատընթացներին արձակել իրենց պաշտօններից. անկարգ եւ անփոյթ զործակալների փոխարէն՝ նշանակել իրանց վսեմ կոչմանը արժանի եւ անձնւէր հոգեւորականներ, որի մասին յայտնել մեղ ի գիտութիւն. եւ, վերջապէս, ամենայն ջանք եւ ճիգ գործ դնել ի չէնութիւն եւ ի պայծառութիւն եկեղեցեաց ու ուսումնարանաց եւ ի բարօրութիւն բազմաչար ժողովրդեան, միաժամանակ վարելով եւ ժողովրդի վերաբերեալ դատաստանական ամենատեսակ գործերը մեր հրահանգի եւ կառավարութեան տւած արտօնութեան համաձայն :

Ժողովել առաջնորդապատկան բոլոր հասոյթները եւ քահանաների ու հասարակութեան ներկայացուցիչների ստորագրութեամբ, նախապէս ներմուծելով իրենց յանձնւած ժապաւինեալ եւ վաւերացրած մատենի մէջ՝ հասցնել ըստ պատկանելոյն։ իսկ ձեզ, սիրելի որդիք, յորդորում եմ հաշտ եւ խաղաղ ապրել, ցոյց տալ իրար փոխարձ օղնութիւն, հեռու մնալ ատելութիւնից եւ չար նախանձից,

դառնալ դէսլի մէր սուրբ նախահարց բարեպաշտութիւնը, աջակցել եւ նպաստել Արժանապատիւ Փոխանորդ Տէր Բագարատ Վարդապետի, որպէս բոլոր օգտաւէտ գործառնութեանցը, նոյնպէս եւ իր իր-նամքին յանձնւած Սուրբ Աստւածածնայ դարեւոր մենաստանի վերաշինութեանը:

Մենք բարեմաղթում ենք առ Աստւած, որպէսզի իւր ամենակարող զօրութեամբը պարզեւէ Ձեր Հոգւոյն Սրբոյ զօրավիգն չնորհը, որ սնուցանէ ձեր մէջ ընդարսոյն բարի սերմերը ու մարդկային բնաւորութեան առաջինի յատկութիւնները: Դուք էլ ապահնեցէք Ձեր ոյժերին եւ յուսացէք առ Աստւած, յայնժամ «Տէր Հովւեսցէ դԶեզ եւ Ձեզ ինչ ոչ պակասեսցի»: Ամէն:

Վասն Ձեր եւ Ազգիս Հայոց աղօքարար  
Առաջնորդական տեղապահ  
Թեմին Հայոց Ասրպատականի  
ԽԱՅԱՏՈՒՐ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ  
ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Ի 14 Դեկտեմբերի 1892 ամի

Դավիթ

